

ԷՐԱԿԳՐԱԿԱՆ

ԱՆԴՐԱԴԱՐՁՈՒՄՆԵՐ

4.

“ Հսուածէր եթէ նախամարդը իմնդալ զիտնար, պատմութիւնը տարբեր պիտի դրուէքր հարդալէ յետոյ « Հայրենիք Յ Օրաթերթի վեցերորդ Խմբազրականը, « Այս ողիով տեղ չենք համար, ակնարկութիւն Երուաղէմի համագումարին առիթով ըստածներուն, Կը յանդինք այն եղբակացութեան՝ թէ՝ լինդանք կամ լանք՝ մեր պատմութիւնը « Հայրենիք Յ Օրաթերթի խմբազրիներու կողմէն միշտ իրենց՝ յատուկ հասկացողութեամբ և զգացումներով պիտի դրուի հակառակ ժամանակի բերութեարուն և իրողութիւններու փաստին ։ Այս է մեր այսօր ուժն մամուլը, աղուացեալ և ձառդէմ, որ իրեն իրաւունք կու տայ իրողութիւնները ձևագեղջել, համաձայն իր խեղաբարոյ համակացողութեան։ ”

«Էլողանուր և զերապահ է Սողողութղին խաղձանքը՝ գործակցական ողին և միանալութեան ճիշճը՝ արմատացնելու հայութեան աղջային՝ և կեղեցական կեանքին՝ մէջ, ճարթուառով այն բոլոր տարակարծութեանց և թիւրիմացութիւննեւ ըստն որո՞նք 25 տարիներէ ի զեր գոյութիւն ունին. Հայ Եկեղիեցւոյ կեանքին մէջ առ

Այս տաղերը զրողը՝ հակառակ իր լաւատեսութեան, չի հաւատաբ ան-
շուշո իր ըստիցին և կ'ըստնք այսպէս՝ որովհետեւ ձանօթ ենք իր մատյնութեան
և խաղցած գերերունն երկու անձեր կը թուի թէ կան իր մէջ, մէկը որ արք
թօնն է զիշերը և միւսը որ Կը քնանաց ցերեկը. Հայ հրապարակակիրութեան
նուաստացման մէջ ամենէն մեղաւոր տարրերը այս կարգի սրձեւէզ արարածներ
են, որոնք հակառակ իրենց հմտութեան և արժանիքներուն, միշտ պատրա-
տակամ են ծախելու իրենց զրիշը։

Քննակատութիւնը հացի չափ անհրաժեշտ է, համրային կենսքի մէջ՝ Քննադաշտերի կեղծցին, կուսակցութիւնները, կոչկեռ կապած մտայնութիւնները, զիծ ծուռ տանող ամբարձմանները, բայց միշտ պարկեշտ,՝ արդարաժմիտ և անշահախնդիր կերպով հասկնալի է: Անզիսական կտոռավարութիւնը ժամանակին պաշտօն և ամսական կուտար ընդդիմագիր երեսպիտանի մը՝ որպէսզի տաէն որ՝ քննադաշտէր կտոռավարութեան գործունէութիւնը: Հաղոներ կան թէ Զըսչի 2000 Սթերին կը սեւանար քննադաշտելու: Խամար օրուան կտոռավարութիւնը:

Նրագրային քննադատութիւնը անտարակոյս իր բարեբար արդիւնքները և նի՞ Քանրային կեանքին մէջ, եթէ չշեզի իր դերէն կամ աւելի ճիշգ, չդառնայի խոնելի միշոց մը նպանտակի արդարացմանը՝ Խվերջոյ ազնիւ նպանտակներու Երթայնու համար անհրաժեշտ են ազնիւ միշոցներն Մոռա քանակին եւղիղ

դիմ չ'ելլեր։ Լրագրային քննադատութիւնը մեր մէջ լրագրութեան իսկ ճշշումին տոկ և կարգ մը անձնական, զաղափարական և կուսակցական ազդութերու ներքեւ հասած է ոչ ցանկալի վիճակի մը։ Հաշիւներու յարդարանքը տակաւ կը վերածուի բեմի մը՝ ուր արդար և պարկեշտ խօսքին քով անվաւեր և անպարկեշտ յարձակումներ, աւելորդ վէճեր, անուանարկութիւններ, իրենց աւելորդ կը գործեն կարդ մը անպատճանատռու և իրենց դատութերը արժենորել չփափող մեր լրագրողներէն։

Ողիի և կրթութեան պակասը, մեր ազգային շահերու թիւր նախանձաւորութիւնը, և յանուն ուղղութեան մը միայն ամէն սկզբունք և սրբութիւն ուսնահարելու անխօնութիւնը, իրաւունք կու տան այս անդատասխանատռու մունետիկներուն որ զրիշը, այդ ազնիւ զործիքը, վերածեն սրբիշ բանի, արձակելու թուք, մուր և սլաք անհատներու և յաճախ անոնցմով պայմանաւոր հաստատութիւններու դէմ, որոնք իրենց հանգամանքներով պէտք է վեր մասն սովորական դատումներու թիրախ ծառայելին։

Մամուլի պայքարէն, զէթ այն ձևով որ ան կը մղուի այսօր մեր ազգային շահերու պաշտպան զրիչներէն, ոչինչ կը շահի մեր ժողովուրդը։ անոր մեծազոյն տիկոսը ոչ քաղաքական հայեցողութեան և ոչ ալ ազգային և եկեղեցական շահերու նրբին և ճզզրիտ հասկացողութիւնը ունի։ Հետեւարար քաղաքական, ազգային-եկեղեցական, օրինական և բարոյական վերտառութիւններու ներքեւ մղուած զրչապայքարը տգեղ արդասիքներ տայու սահմանուած է միայն։

Քանինիզ տարի է որ մեր եկեղեցւոյ ծոցին մէջ ստեղծուած կնճիռը ձիւնագնդակի նման կը շարունակէ թաւալի և մեծնալ և մեր թեր և դէմ արտայայտութիւնները բարերար վերջաւորութեան մը չեն յանդիր, վասնդի շենք զիտեր թէ ինչ կ'ընենք, իրարու ըստածը հերեხել և իրարու արգելք ըլլալին զատ։ Չունինք տակաւին մեր և ամէն բանէ վերաց, հասարակաց այն հոգեգինեալ կարգախօսը՝ որ ոսկի թերով մը առընչէր մեր հոգիները իրարու։ Այդ պիտի ըլլար առաջին՝ և մեղմէ կախում ունեցող այն միակ պայմանը, որուն իրադարձուած գետնին վրայ կեցած՝ պիտի կրնայինք ողջունել մեր բոլորէն բաղձացուած համերաշխութիւնը։

Անշուշտ թէ փափաքը համերաշխութեան և համաձայնութեան կէսն է։ «Կաթողիկոսութեան երկու Աթոռներու շերմ բաղձանքն է որ օր առաջ փարատին այդ տարակարծութիւնները և աւելի դրական ու զործնական արտայայտութիւն գտնէ Հայաստանեայց Սուրբ Եկեղեցւոյ անխափառ և անխախտելի միութիւնը մեր Հայ ժողովուրդի կեանքին մէջ։» Այսպէս կը սիրեն բարոյականուել կիլիկեան Աթոռի պաշտպանները, որոնց կը սիրէ ճայնակցիլ նաև «Հայրենիք» Օրաթերթի Խմբագիրը, կարծելով թէ գեղեցիկ բառերով կարելի է ճշմարտութեան հասնի։ Սակայն մենք զիտենք թէ բառերը ստեղծուած են ոչ միայն ճշմարտութիւնները յայտնաբերելու, այլ նաև զանոնք ծածկելու։ Իսկ կիլիկիոյ Աթոռին յուշագիրը, որմէ զուցէ տեղեակ չէ «Հայրենիք» Օրաթերթի Խմբագիրը, ակնարկելով երկու կարեար և հիմնական կէտերուն, առաջինը՝ Հայաստանեայց Եկեղեցւոյ մէջ Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան և կիլիկիոյ Կաթողիկոսութեան հանգամանքի քննութեան առիթով առաջարկուած բանաձելին, և երկրորդը՝

Գարսկաստանի, Յունաստանի և Հիւսիսային Ամերիկայի թեմերու հարցին առնչութեամբ առաջարկուած սկզբունքային ընդհանուր բանաձեկին՝ կը յաւելու թէ անոնք կը կարօտին յաւելեալ ֆնարկուած թիւնը ի՞նչ կը նշանակէ և ո՞ւր կը նայի, դժուար չէ մակարերել:

Այս տողերը գրողները չեն ուղեր անդրադառնալ թէ Մայր Աթոռ. Ս. Էջա միածինը ի սկզբանէ Եկեղեցական կանոնական դրութեամբ կազմաւորուած և մօտ տասնակեօթ դարերու հոլովոյթով պատմականորէն նուիրազործուած է և համազային ճանաչում գտած՝ իրեն զերազոյն կեդրոն և Մայր Աթոռ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ. իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ընդհանուր դիտապետ և զլուխ Եկեղեցւոյ:

Այս կանոնական և պատմականորէն նուիրազործուած և Հայ ժողովուրդի կրօնական և ազգային գիտակցութեան մէջ ամուր խարսխուած սկզբունքները հիմնաքարը կը կազմեն մեր Եկեղեցւոյ նուիրապետական կառոյցին և երաշխիքը կը համդիսանան Հայ Եկեղեցւոյ մէկութեան և միութեան, և նաև հայ հաւատացեալ ժողովուրդի ազգային և Եկեղեցական միութեան:

Այս հիմնական սկզբունքները հետեարար վերաբենելի չեն և չեն կրնար ըլլալ: Միծակելի պիտի ըլլար եթէ Մայր Աթոռը կարենար մատծել թէ դարերու հոլովոյթով նուիրազործուած սկզբունքները Ենթակայ կրնային ըլլալ վերաբենութեանց: Հետեարար այս մտայնութեամբ չի կրնար զեկավարուի Հայաստանեայց Եկեղեցին և Մայր Աթոռ Ս. Էջա միածինը:

Եթէ Հայ Եկեղեցին մէկ է և անբաժան, եթէ իր նուիրապետական կառոյցը նոյնպէս մէկ է և անբաժանելի, ուրեմն Հայ Եկեղեցին կրնայ ունենալ միայն մէկ Ընդհանրական Հայրապետ, մէկ Ամենայն Հայոց Կաթողիկոս և մէկ Եկեղեցւոյ զլուխ: Հայ Առաքելական Եկեղեցին Երկզմանի դարձնել՝ պիտի նշանակէր զայն անզլուխ թողարկ:

Եթէ իրապէս տրամադրութիւն կայ տազնապը վերցնելու, պէտք է վերցընել տազնապին առևն տուող պատճառները: Որքան ատեն որ չեն հեռացուիր այդ բուն պատճառները, ի զուր են բոլոր քաղցր խօսքերը և զզացական արտայայտութիւնները: Խնչպէս կ'երեւէ վերոյիշեալ մէջբերումներէն, զորս չուզեցինք շակերտել, Կիլիկիոյ Աթոռը և անկէ բխած Վարչութիւնները տակաւին տրամադրի չեն ընդունելու վերոյիշեալ հիմնական սկզբունքները առանց յաւելեալ ֆնարկման:

Երկուստեք եղած վերոզրեալ արտայայտութիւններէն յետոյ կը յանդինք այն Եղակացութեան թէ Կաթողիկոսական զոյդ Յանձնախումբերու գործունէութիւնը Երկաթաղիկի ձախողանք մը կը շարունակէ մալ, որքան ատեն չի յարդուիր իրաւունք ունեցողին պահանջը: Հակառակ այս իրողութեան ՀՀայքենիք Օրաթերթի Խմբազիրը թեթի սրտով կը շարունակէ ըսել, «ոյլամերժական ողին էր որ հող պատրաստեց 1956 թուականէն ի վեր զոյութիւն ունեցող տարակաթծութեանց և թիւրիմացութիւններուն, ու ներկայիս՝ այդ նոյն ողին է որ իր ներկայութիւնը կը զզացնէ: Հայ Եկեղեցին Միութեան տագնապ չունի»:

Ճիշդ է մէջբերուածը, սակայն չէ բառած թէ ովքե՞ր են ներկայա-

ցուցիչները այդ այլամերժ ողիքն Բանհինդ տարւան մեր Եկեղեցաւազգային պահմութիւնը արծանազրած է այդ արժրքները հանգրուան առ հանգրուան, եղերական այս յափշտակութիւններէն ի վեր, որ բաժնեց մեր ժողովուրդի ողին՝ և խրտուիլակի պէս կը սպառնայ բաժնելու մեր Եկեղեցին։ Հետեւակ բար իւսանեսութեան խարուսիկ խօսքերը բան մը չեն փոխեր իրականութեան աւատենական է մտածումը, թէ մարդիկ՝ իրք չկարենան ուրիշների խաբել, կը փորձեն ինքինքնին խաբել, ուրիշներու հաշուոյն։

Դժբախտաբար, սիրելի Խմբազիր, Ճայ Եկեղեցին մեծ տագնապի մի առջեւ է և Մեր Եկեղեցւոյ միութեան հարցը վերածուեր է Պէնէլոպէի կոտաւլին. բունհինգ տարի է որ կը հիւսուի և կը քակուի, սակայն Աղիսեւս ետակաւին շատ հեռու է ժամանելէ։ Հետեւորաք Երուսաղէմ զումարուած Եկեղեցականներու հոյը իրաւունք ունէր անդրադառնութիւն այն վէրքին որ բացուած է 1956էն ի վեր մեր Եկեղեցիի մորմին վրայ և մաղթելու որ վերջ դոնեն կիլիկիոյ Աթոռին ստնձգութիւնները և վերահաստատուի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Միութիւնը, Ամենայն Հայոց Կաթոլիկոսութեան հոգիւոր հեղինակութեան ներքեւա

Զենք երթար առաջ այս ամենուն ետև պիտոր ու մութ հոչիւներ աեւանելու, Հայ գողովուրդին և Եկեղեցւոյ միասնականութիւնը հերձելու յետին նպատակներով Ատենը չէ բիւզանդական վէճերու, երբ այնքան պէտք կայ ամփոփուելու, լրջանալու և իրարու հետ կլլալու Անթովյատու, անհանգուրդող մթնոլորտ մը կը սնուցանէ կիրքերը, կը կազմալուծէ բարեացակամութիւնները, կը զօրացնէ պտուակտումները և կը քայրայէ միասնական և հաւաքառ կան տղին։ Պարտինը ունենալի միջաւ, մասնաւանդ այս օրերուն, այն կարելի արամադրութիւնը, մարդկորէն և հայօրէն քննելու և լուծելու մեր խղճին առջև դրուած Եկեղեցական և ազգային հարցերը։ Գէտք չէ որ առիթ ըլլանք մեր հաւաքական կորովը քայրայոդ արարքներու Մեր մտքի և զրչի զործաւորները պէտք է գիտենան թէ որոյ հոգւոյ և նա, չարաշար կերպով շգրծածելու հայ մտքին զէնքը Հայուն դէմ։ Խնքնաճնանաշ հասարակութիւններու համար, վէճը միայն սկզբունքին շուրջը չէ, այլ նաև այն միջացներուն՝ որսցմազ կ'արտայայտուի ակզրունքը։ Երբ մթնոլորտը կը լեցուի այս կարգի բարի և լուրջ արամադրութիւններով, այսինքն երբ, ողջ մտութենէ կ'առաջնորդուին կրողմերը, փոխադարձ հասկացողութեան գետինը դիւրին կ'ըլլայ յարդարելս։

«Հայրենինք» Օրաթերթի Խմբազիրը բարձրօրէն կը յանձնարաք Սաղմականներու հոյին որ գոհանան մաղթանքներով միայն և թողուն Եկեղեցականներուն և աղգային հարցերու լուծումը Մեծի Յանի Կիլիկիոյ իրաւածու Մարմիններուն։ Մենք վերոյիշեալ առդերուն մէջ ըրինք ադր մաղթանքը, որ ի զօրու չէ գիրախտաբար բթացնելու այն մախաթը որ այնքան անխղճօրէն միսուեցակ և կը միտւի ամէն որ Հայ Եկեղեցւոյ երտին մէջ ա։

Այս տողերը կը պրուին ցաւով։ Մինչև ե՞րբ լրջութեան և յարգանքի նուազումը պիտի շարունակէ զգացուիլ մեր հանրային կարծիքը զեկավարողներուն մատ մեր սրբութիւններուն նկատմամբ, որոնց պաշտամունքով դարերէ ի վերապրած է և դեռ կ'ապրի մեր ժողովուրդը։ Այսօր մեր մէջ շատերը, ու

րոնց մտքի պաշարը հատորով մը միայն կրնայ կշռուիլ, ծանծաղամտօրէն կը խորհին թէ զիտութիւնն ու քաղաքակրթութիւնը հակառակ են կրօնքին, առանց մտածել կարենալու թէ ինչ որ սուրբ է և նուիրական, ինչ որ բանաւոր է և աստուածային, զիմեմ զգացումներու աղդակներով կրնայ ազնուացնել մարդը, Անիկա տեւական է միշտ, ո՞չ զիտութիւնը կը մտքառի անոր դէմ, ո՞չ ալ քաղաքակրթութիւնը կրնայ զայն ընդունել:

Ինչ որ Հայ Եկեղեցին ցարդ կատարած է ազգային կեսնքին մէջ և վստան ենք թէ պիտի կրնայ տակաւին կատարել՝ պահանջն է իր հոգիին։ Առանց Հայ Եկեղեցւոյ ջերմ զզայնութեան, մենք հաղիւ թէ Հայ ենք։ Տակաւին այսօր մեր օտարութիւններուն մէջ ինչ որ իմաստ և համ ունի կու զայ անկէ դարձեալ։ Մեր հոգեկան և իմացական արժէքներու զուրգութանքը աւելի քան երբեք պէտք է տեկական մտածումը ըլլայ մեզի համար զաղթաշխարհի մէջ, առով արծարծելու մեր ներսը ցեղային այն ողին, որ մեր ինքնութեան ստեղծելից եղած է։ Այս յզացքը որ սկսած է ազտիկ այսօր, կը պայծառանայ միայն Հայ Եկեղեցիով, որ մեր ազգային զեղեցկագոյն արժէքներու բիւրեղացումն է, դարերու ճնշումով և արիւնով շինուած ադամանդը՝ որ դիւրին չի փշուիր։ Խակ ցեղային խորութիւններու այժմու կրկէսին մէջ՝ ինքզինքնուս հետ կարենալ մնալու միակ մտածումն ու ապաւէնը Հայ Եկեղեցին է դարձեալ, որուն կրօնական հանգամանքը առաւելութիւն մը, անցողիր մըն է այս տեսակէտով, ոչ թէ անարձազնանգ անցեալ մը, ինչպէս կը մտածեն շատեր դժբախտաբար։

Հայ Եկեղեցին ցեղին խղճմանքն է, այն արբարձնը՝ ուր հոյ կեանքը ամենէն աւելի մարզուեցաւ դէպի բարին ու կատարեալը։ Գանձարանը, ուր պահուեցան ու կը պահուին մեր հոգիին ու մտքին չնորհները և մեր արիւնով զնուած արժէքները։

Թող անիծեալ ըլլան բոլոր անոնք, որոնք արհամարհնանքով կը նային մեր միսն ու սկորը եղող Հայ Եկեղեցիին, ան՝ որուն ճարտարապետը եղաւ կուսաւորիչ, լուսարարը՝ Ս. Մեսրոպ, ժիր մտառուակը՝ Ս. Ստհոկ, աղօթող քուրմը՝ Նարեկացին և քայլը Կրդիչը՝ Շնորհալին։ Մարտիրոս բայց հերոսացւնչ Հայ Եկեղեցին դժուարութիւններու և աղէտներու շատ է բախած, բայց չէ խորտակուած, միշտ ունենալով բաւարոր լոյս, բաշխելու՝ իրեն յառող հոգիներուն և տարածելու իր սփոփարար հոգանին, որ եթէ աշխարհիկ զօրութեամբ զինուած բազուկ մը չէ եղած, սակայն հոգնոր միսիթարութեան և զօրութեան նեցուկ է հանդիսացած մարմնապէս խօշտանգուած և զերուած իր զաւակներուն համար։ Գէտք չէ արտմեցնել այդ Մայրը, ըլլալու խորթ զաւակը մեր Եկեղեցիին և ժողովուրդին։

Որքան տեղին է հոս յիշել Յովքայ խօսքը, «արդ ծիծաղին զինեւ մտնեակոյնք քան զիս տիովք, զորոց զնարս նոցա ոչ համարէի լինի հաւասար արօտականաց իմոց ձև։ Անոնք որ վարժ չեն զրաբար ընթեցումներու, կրնան բանալ աշխարհաբար Աստուածաշունչը, հասկնալու համար այդ պարբերութեան իմաստը։ Միայն թէ կ'ուզէի թելադրել որ սիօվէ բառը հասկնային մտային ասրիք։ Առով ամէն բան կը դառնար պարզ և պայծառ։

(Շարունակելի՞ 7)

Ե.